



ՕՐԱԳԻՐ ՏԱՍՆՕՐԵԱՅ

Կը հրատարակուի Ամսոյն 10ին 20ին եւ վերջին:
Տարեկան գինն է 100 դանեկան ԿԱՆՏՈՒԿ:
Վեցամսեայ ,, 60 ,,
Ուզողը կրնայ ստորագրուիլ, Պօլիս Զեմեհիրի խանը վարի
յարկը Թ. 12 Խմբագրի սենեակը:
Ստորագրութիւնները ամեն ամառ 1էն կսկսուի:

Երկրորդ լրգանին ամբողջ 18 բիւլ ուզողը 50 դանեկան
պիտի վճարէ:
Անճանական լաճու մը համար ըլլալու ծանուցմանց նա-
մեմատաւար սակարկութիւն կըլլայ:
Ո եւ իցէ նամակ եւ գրութիւնք Խմբագրին պիտի ուղ-
ղուի:

20 ՕԳՈՍՏՈՍ

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ 1861

ԹԻՒ 35

Ե. Օ. Գ

Յաւօք սրտի կ'իմացունենեք բարեպաշտ Հայ
Հասարակութեան թէ՛ յայսմ վայրի ոմանց կող-
մէն Եմենապատիւ Արբազան Հօր վրայ թշնա-
մական զրուցուածները՝ բոլորովին ծշմարտու-
թենէ ու արդարութենէ հեռի բաներ ըլլալով,
յառաջիկայ թիւերնուս մէջ այս ամենասխալ
զրուցուածքներն ի՛նչ սկզբունքներէ յառաջ դա-
լը պիտի պարզենք:

ԵՐՈՒՍԵՂ ԷՄԻ ԽՆԴԻՐ

Շարունակութիւն Տես բիւ 54.

Յակօր Արբազանը շատ մը ընդիմութիւն
ներէ ետքը, այսբանը խոստացաւ իրենց որ Ա. ա-
նի Եռաջնորդ Գաբրիէլ Եպիսկոպոսը իրենց
Եռաջնորդ ընտրէ, երկու Եռաջնորդութիւնը
միացնելով: Եսոր վրայ ձայներնին քիչ մը քաշե-
լով երկու տարի միակերպ այս կերպը ընդու-
նեցան: Եյս միջոցին Ա. անէն աներևոյթ ձեռք
մը երկնալով, նորէն Պաթուղիկոսութեան հու-
րը բորբոքեցաւ Եղթամարայ մէջ, ժողովուրդը
բռնի ուզեցին Գաբրիէլ Եպիսկոպոսը իրենց
Պաթուղիկոս ձեռնադրել բայց՝ անիկայ ՚ի Պօլիս
հրաժարականը տալով Եղթամարայ առաջնոր-
դութիւնը ձգեց:

Ել ստոր վրայ աւելի բռնեցան Եղթամար-
ցիք, և բողոք բողոքի վրայ ուղարկեցին ՚ի Պօլիս,
և բազմութեամբ թափեցան ՚ի Պատրիարքարան:
Յակօր Արբազանը կերպիւ մը զերենք նորէն
համոզելով (այժմ հոս գտնուող) և այն ատենի
Ուրժայի Եռաջնորդ Յակօր Եպիսկոպոսը ի-

րենց Եռաջնորդ խրկելով, ժամանակ մը լռե-
ցուց զիրենք: Յայնմ վայրի չորս Եպիսկոպոս-
ցուններ, որք էին Թարգետոս, Գրիգորիս, Յա-
կօր և Գեորգ Սարգապետները, Եպիսկոպոս
օժուելու համար Ս. Լջմիածին երթալով, ի-
րենք վկայականը տալու համար Երանաշնորհ
Երեսէս Պաթուղիկոսին զիմաց ներկայացած ա-
տեննին, թշնամուց խօսքերէն խարուելով պզտիկ
մէկ գանգատ մը ըրեր էր յիշեալ Հայրապետը,
կասկածելով թէ այն չորս Եպիսկոպոսացունները
Եպիսկոպոս օժուելով նզովքի գէմ Եղթամարայ
Պաթուղիկոսութիւնը պիտի հաստատեն, բայց
ետքէն եղելութեան իսկութիւնը իմանալով, յի-
շեալ ձերունազարդ Պաթուղիկոսն իր սիրտը
հանդարտեր էր: Իսկ անդին Յակօր Եպիսկո-
պոսը չի կրնալով համոզել Եղթամարցիքը՝ թէ
զինքը այն վիճակովը ընդունին, նայիս որ մը եր-
կու վարդապետով և հինգ հարիւրէն աւելի ժո-
ղովուրդ հետը առած՝ յանկարծ Պատրիարքարան
կուգայ, և Յակօր Արբազանին կը ներկայանայ:

Եղթամարի ժողովուրդը՝ այն երկու վարդա-
պետով մէկտեղ որքան ձայն ունին կը պօռան
թէ, պետք է որ Եռաջնորդնիս Պաթուղիկոս
ձեռնադրես, որպէս զի ինքն ալ մեզի Եպիսկո-
պոս ձեռնադրէ:

Եյս տեղեկութիւնները մեզի հաղորդողնե-
րը կրան թէ՛ այն օրը Պատրիարքարանին սրա-
հը կեցած ատեննիս, Յակօր Արբազանին բարձ-
րահեղ ձայնը կառնէինք որ կը կանչէր թէ՛ « չըլ-
լար, չըլլար, անկարելի բան է, վասն զի նզովք
կայ »:

Ա. երջապէս խօսքերնիս չերկնցընենք, Եղ-
թամարցիք առանց մէկ բան մը շահելու՝ նոյն
օրը ելան գացին Պատրիարքարանէն այդ Յակօր
Եպիսկոպոսն ալ չուզելով, որ ժամանակէ մը

ետքը Սոյ Եռաջնորդ եղաւ, և մօտ օրերս գործի մը համար Պօլիս գալով, դեռ հոս է. բայց Վաթուղիկոս չէ, այլ Եպիսկոպոս է. Եհա Եղթամարայ ճիշդ պատմութիւնը, բայց ո՛ր է ասոր. մէջ Վաթուղիկոսութեան հաստատութիւն, ո՛ր է Յակոբ Արբազանին նշանակելը ըլլալը. կամ չըլլալը. Հայր Արդապետ. Բաւական չէ՛ մի որ քովդ եղող Տ. Յակոբին հարցունես թէ դու Եպիսկոպոս ես, թէ Վաթուղիկոս. ի՛նչ, միթէ երէկ Վաթուղիկոս, այսօր Եպիսկոպոս. Կրնայ ըլլալ անանկ բան. Գուցէ կարելի է ինք այն ատեն Եղթամարու մէջ ինքրդնք Վաթուղիկոս ձևացուցած ըլլայ, բայց մենք երէկ և այսօր զինք Եպիսկոպոս կը ձանձնամք, թող ուզողը ինչ որ ուզէ նէ անուանէ. Եւ արդ-կարծեմք այս պատմութենէն. ամենն ալ իմացան թէ Յակոբ Արբազանը այս խնդրոյն մէջ չէ թէ նղովքը վերուցեր կամ անօրիններ, այլ առաւել հաստատեր, և մինչև վերջը պաշտպաներ է. Աւրեմն կեցցէ՛ և շատ տարիներ կեցցէ այն Եստուածասէր և Եւանդապահ Օբրունին:

Ի՛նչ կը գոչեմք մենք, մեր այս կեցցէները՝ յայտ վայրի յիշեալ Օբրունեոյն Ս. զխոյն վոյ թափուած անթիւ անէճքներուն ու նղովքնէրուն դրբան կը յարմարի. Երժան էր արդեօք այնքան անիծից ու նղովից այն արդարը, այն Եղին բարերարը, աշխատաւորը, նպաստ Եղզի բարաչէն շէնքեր կանգնողը և այն և այն:

Բայց հող չէ, հոս Առտանդնուպօլիս է, այս տեղ ատեն մը բազում Ռսկերերաններ, Եղէքսանդրներ և Իգնատիոսներ յանիրաւի նախատուեցան, անիծուեցան, նղովուեցան և քրտորուեցան. սակայն ժամանակներ անցնելով իրենց անմեղութիւնն ու սրբութիւնը լուսապայծառ յայտնուեցաւ, և անոնք որ այն անմեղներուն Ս. սիրտը վերաւորեցին, բժիշկն իրենք եղան՝ բրաճներնուն վրայ զղջալով, և անոնցմէ ներում խնդրելով:

Աւստի թող Յակոբ Արբազանն ալ իւր ատիճանին և ունեցած առաքինութեանը համեմատ այսօր նախատուի, ու անիծուի, այն ժողովուրդէն, որոնք քիչ շատ անոր արդիւնքները կը ձանձնան, և չեն կրնար մոռանալ, և օր մը կարելի է իրենց խիղճը արթնցած՝ նորին կարեկէր սիրտը բժշկեն, և անունը երկրի վրայ փառաւորեն:

Սակայն նայինք Յայտարարութեան հեղինակին ալ՝ մեր այս պատմութենէն զայրացեալ սոյն Օբրունեիէն թողութիւն խնդրելու պիտի փութայ. քանզի Ս. Եւեստարանը ինք մեզմէ աւելի կը կարգայ, և ամեն օր ձեռքն է, և կարելի է Ս. Եւմաս Պատարագ ալ պիտի մատուցանէ, չը գիտեմք թէ իր Եղբայրը ասանկ զը պարտելով ու բամբասելով, և անոր վրայ ծուռաջօք նայելովն անգամ պիտի կարենայ Ս. Սեղանի վրայ ելլել, ո՛ր պատարագել, մինչև եղբօրը հետ չի հաշտուի, և բրաճին ներումը չի խնդրէ:

Բայց ինչե՛ր կ'երազեմք, Եկեղեցականին բուն միտքը այս է, այսինքն Եղբայրները հրապարակաւ խայտառակել. բայց յանիրաւի ստելով, խարդախելով, խաբելով. հող չէ, բաւական է որ ասոնցմով իւր նպատակին հասնի:

Ի՛նչ է նպատակը, առանց բացառութեան Երուսաղէմի Պատրիարք ըլլալ. Արևայ մի. Եղովքը վերնայ նէ կըլլայ, Ա. անքր ի՛նչ կըլլայ. Ինչ ըլլայ նէ ըլլայ, ատ ալ հող է մի. Ի՛յ ատ ալ չըլլայ նէ. Դուն տա մէկալ սնտուկին վրայի գրուածը կարգալու եղեր, մենք ալ ասդին Յայտարարութեան սուտերը նայինք. Երուսաղէմի միարաններուն մէջ Պատրիարքութեան արժանաւոր մարդ չի կայ եղեր. Ո՛վ է ըսեր. Իր մէջէն ձերագոյն Ս. Հարք. Սժա:

Ե՛րբ տեսեր է զանոնք, որ ատեն խօսեր է անոնց հետ, տեղը չի կայ. Երդեօք այդ բանը առաջին անգամ նղովք չը կայ՝ պօռացող վարդապետը բաս:

Եթէ նղովք չըլլալը իրաւ է, այս ալ քիչ մը իրաւ կրնայ ըլլալ. Բայց քանի որ նղովք ըլլալը իրապէս հաստատուեցաւ, ատ Ա. արդապետին ալ ստախօս ըլլալը ստուգուեցաւ. ալ զի՛ ևս պիտոյ են մեզ վկայք:

Գարձեալ սուտ է այն Ս. Քաղաքին Առասկալին խոստովանել թէ՛ Ա. անքը արժանաւոր մէկը չի կայ. Կորին կողմէն հոս մարդ եկած է, և տեսանք այն, և հարցուցինք այս բանը. բայց Առասկալը իր բրաճին հանառակը կը խոստովանի եղեր, եթէ կրնգունի անոր վեկայութիւնը մեր Եկեղեցականը:

Սակայն Երուսաղէմի Պատրիարքը բանի բուն, հանձարեղ, ուսումնական Երբեպիսկոպոս մը ըլլալ պէտք է, և այն ալ քուէտուպին մէջն է եղեր. Եյս դուռը առ այժմ ամբար մը գոցեմք. և ուրիշ դուռ մը բանանք, զի ետքը շատ մը բանիբուն, հանձարեղ, ուսումնական Եր

հանդարտի, բան չի կայ: Երգարև կայ ծննդի բան մը որ իրաւամբ սոսկալու բան է՝ այս Յայտարարութեան հեղինակին վրայօք, բայց հարկ չէ այժմ հոս հրատարակու յիշել, քանզի այլոց պէս այնքան յանդուգն մարդ չենք, մենք այս քանը կը յիշեմք, թող ինքն ալ նախ իւր խիղճը քննէ, և ապա այն փարիսեցիներուն պէս առանց քար մը նետելու արգարին՝ մէկդի հեռանայ:

Ի վերջոյ խօսքերնիս կրեսմք, Սահմանադրութիւնը աշխարհային բան մը, և ինք Եկեղեցական անձ մը ըլլալով՝ իր պաշտօնին և իր վեճակին նայելով՝ այնքան ջերմ պաշտպանութիւն և կողմնակցութիւն ընել իրեն չի վերաբերիր: Յիրաւի հարկ է Եզգային Սահմանադրութիւնը յարգել, բայց նախ իր եկեղեցական կանոնները ճիշդ պահելը իրեն առաջին պարտաւորութիւնն է: Իր հոգևոր գլխուն դեմ ըրած անհնազանդութիւնն, ու իր եղբայրները յանդիմանելն այդ Սահմանադրութիւնը չի կրնար ներել: Հոգևոր ժողովները ձգելով՝ աշխարհական ժողովները երթալ, և այն Հոգևոր ժողովներուն վճիռները հերքելով՝ աշխարհական ժողովներուն որոշումները անոնցմէ վեր դասելն իրեն մեծ յանցանք ըլլալով, չեն կրնար քաւել այն մարմնաւոր Սահմանադրութիւնները, Եկեղեցականի մը իր Սահմանադրութեանը համեմատ անուրանալի պարտքն է՝ իր գլխաւորին հնազանդիլ, եղբարցը հետ միաբան կենալ, և այս Միաբանութեան մեջէն աշխարհի սէր և միութիւն քարոզել, ժողովուրդը խաղաղութեան յորդորել, եթէ մեջերին դժբաղդաբար անհամաձայնութիւն մը կը տիրէ, առանց աշխարհականաց ձայն տալու զանիկայ իրենց մէջ բանտարկել, որով գայթակղութեանց պատճառ չըլլալ, և այն, և այլն, և այլն...: Եհա իր սարտաւորութիւնը:

Ուստի ներեցէք վայրկեան մը ո՞ր Յայտարարութեան ստորագրեալ Եպիսկոպոսք, Արդապետք և Քահանայք, այս բաները ըսելու գրելու համարձակուիք մեզի դուք սուիք, հրատարակու հրատարակելով ձեր այդ ցաւալի յայտարարութիւնը: Երգարև մենք աշխարհականքս չի վայելէր մեզի ձեր վրայօք ասանկ խօսքեր ըսել, բայց դուք եկեղեցականքդ՝ ձեզի ալ հարկ չէ մեր մէջ ասանկ հրատարակութիւններ ընել: Դուք քանի մը եկեղեցականք մեզի Սեր խաղաղութի քարոզելու տեղ, ելր միւս հարիւրաւոր Եկեղեցական եղբայրնիդ մեզի ատել ընել կը ջանաք, զանոնք մեր առջին չար մարդիկները ցըցունելով:

Ետը հեռութիւնը, Հեռութիւնը դուք ձեր Ս. կոչմանը համեմատ ճշմարտապէս խորհեցէք, և այնպէս ուրիշ մէկ խաղաղական Յայտարարութեամբ մը ՚ի մեղ ծանուցէք՝ որպէս զի ուրիշ լսելիքներնիդ չի լսէք, քանզի մեծ գայթակղութեան պատճառ եղաք:

ՄԵՂՈՒ-ՄԻԻՆԵՏԻ ԵՒ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՔ ՆՈՑՈՒՆՑ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԽՆԴՐՈՅՆ ՆԿԱՏՄԱՐԲ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԱՐԴԻ ԳՐՈՒԹԵԱՆՅԵՐ ՎՐԱՅ

Բարկանանք՝ բայց Առանց նեղանալի մեղանչենք՝ լու գուարճանանք:
Շարունակութիւն Տես թիւ 54:

Բայց չէ, չեն համոզուիր, լաւ եւս է ըսել չեն կրնար համոզուիլ, չեն լուր, հանդարտ չեն կենար: Դարձեալ գրեւորին պնդացուցած, կոյր աջօք եւ ջափէ դուրս բարկութեամբ մը կսկսին պօռալ «Կեցցէ Սահմանադրութիւն, մեռցի՛ նշուրք»: Եւ իրենց այս կատաղի բարկութիւնը զի կրնալով կերպի մը գտալ, լսելիարժեք ճայն բարկութեամբ կը յարձակին այն անողորմ կերպի Ազգին մէկ հաւաքի ձեռունի եւ առաքինազարդ Յակոբ Սրբազանին վրայ: Այն Սրբազանին, որն որ 30—40 տարիէն աւելի Ազգին ծառայութիւն ըրէր, երէք անգամ Պօլսոյ Պատրիարքութեան կոչուէր, վերջին անգամ Ս. Էջմիածնայ Մայր Աթոռին Կարուղիկոս Եպիսկոպոսներ, եւ այս պատճառաւ Հայրապետութեան բարձր պատիւը ընդունէր, վերջապէս իւր այն 30—40 տարուան անխնջ աշխատութիւններուն մէջ երեսելի եւ յիշատակաց արժանի գործերովը, նա մանաւանդ այն Խօսկիւտարոս մէջ կանգնած Ս. Խաչի, հոյակապ եւ գեղեցիկ, երկու բաժնով եւ երկու յարկով քարաշէն դպրոցովը Ազգին ընդհանուրին ջափագանց սիրելին եղեր էր: Չարամտաց եւ անճնաշան կոյր մարդոց գրպարտութիւնները իսպառ հերքելով, բողոքմբ նորին ճշմարիտ Աստուածսիրութեան եւ Ազգասիրութեան վայել կատարեալ եւ առանձին յատկութիւնները, ու այլ եւ այլ առաքիճութիւնները, որոնցմէ գլխաւորը սաստիկ Առանդադարութիւնն ու ջափագանց Աղքատասիրութիւնն է, որ իրաւամբ բարեպաշտ Քրիստոնէի մը համար ամենամեծ առաքիճութիւն մըն է:

Ահա այսպիսի երեսելի Անճի մը դեմ Մեղու...

սին ժողովուրդին սաստիկ պաշտպանութիւն չը-
 լան, եւ անոնց առջին պարագուս չի հանդիսա-
 ցան մի կըսէ հոս բարկանալով մը Միւնատի ջը-
 լայիքը, Ձէ Միւնատի Չէյէպի, չէ, մի այդքան բոր-
 բորիք, զի անա քու տկարամտութեանդ եւ հետե-
 ւաբար վատութեանդ են մեծ ապացոյցը աւ ե որ'
 բնաւ երբէք չես կրցեր որոշել քե' Յակոբ Սրբա-
 զանին ըրած գովելի պաշտպանութիւնը ժողովուր-
 դին չըլլալով' մի միայն Ազգային հին եւ Սուրբ
 Աւանդութիւն մը անխախտ պահելու համար եր:
 Արդարեւ զայն միխոնաւոր Հայ ժողովուրդեան
 առջին պարագուս հանդիսացած տեսար, բայց
 մեռուանց մեռեալ հաւատքով ու խաւար աջօր
 հայելով' զայն գրգռիչ եւ խռովարար մեկ մը հա-
 մարեցիր, իսկ եթէ կենդանի հաւատքով ու յուսա-
 ւոր հայեցուածքով մը մօտեն նկատեիր, աներկբայ
 պիտի համոզուեիր քե' այն պարագլխութիւնը ու-
 բիշ բան մը չըլլալով, բայց եթէ իւր Քրիստոնէա-
 կան շըւարիտ Սուրբ Հաւատքին վրայ ունեցած
 կատարեալ սիրոյն, նախնական Աւանդութեանց
 շէրմ պաշտպան ըլլալուն, ընդհանուր Ազգը յամե-
 նայն անմեկ եւ ՚ի բոլոր սրտե սիրելուն, եւ այս
 սերը գործքով ցըցուներուն, այսինքն իւր սիրելի
 եւ օրհնութեան ցանկացող Հայ ժողովուրդը սոս-
 կայի նգովքի մը ենթակայ չընելու բարի դիտմամբ
 յառաջակաց ըլլալուն յայտնատեսիլ նշան մըն էր:
 Ինչպէս որ մեր բարեխնամ Տէրութիւնն ալ' քու եւ
 քոյնց վատ եւ կասկածելի դրդիւններէն իմա-
 նալով' այս նգովքի խնդիրը իւր աղբիւրէն քններ,
 հարցուփորձ ըրեր, եւ այս մասին Յակոբ Սրբազա-
 նին պարագլխութիւնը օրհներ, գովեր եւ մեծածեր էր,
 միանգամայն ճանչնալով անոր' Տէրութեան եւ Ազ-
 գին հաւատարիմ պաշտօնեայ մը ըլլալը: Ինչ ը-
 սենք, արդեօք Տէրութեան արգակարով Նախա-
 րարները քեզի չափ չի կրցան մտածել, եւ կամ
 անոր չէին կրնար ըսեր քե' « Յակոբ Փրկչոպոս ,
 մուշեթէմ իշիար , շուսոն սէսէլէրինիդտէ պէօյլէ
 պիր սօֆուլուդ իտասասընա թարաթիլը օլմանըլըն
 մանասը' նէ , վէֆաթընըղտան սօնրա նայլէթ հա-
 միսի տէյու թիլընառ դըլընմաչըդ' իշին մի», եւ
 այլն եւ այլն, որ ինչպէս դուն ստոնք անմտաբար
 խորհելով, քու քեթիլ 95^{րդ} քուոյն մէջ քունա-
 բուղի բերանով քարոզելով' Հայ ժողովրդեան մեկ
 մասին միտքը սաստիկ սղոտրեցիր, եւ մեկ մեծ
 մասին ալ սիրտը ջարսաբար վիրաւորեցիր . . . :

Ո անմիտ, ստուգիւ գիտցիր որ' արդարադատ
 Տէրութիւնը այդ քու ըսածներուդ եւս անելին ըսաւ,

բայց չէ ամենապատիւ Սրբազան Հօր. եւ այն ա-
 յետեալ Տէրութի Սրբազանին, այլ քու Առաջնորդ-
 ներուդ մեկուն, որ այժմիկ ՚ի պատիւ անմին հոս
 անոր անունը հարկ չէ բացայայտել:

Միւնատի Միւնատի. խելքդ գլուխդ ժողվե, եւ
 անանկով ինքեիրենդ նախ աղեկ մը խորնէ քե-
 դու մը եւ, եւ հոր եւ, որ կրօնքի, Ազգի եւ Տէ-
 րութեան կը ծառայես, եւ կարծեմք յետոյ հարկ
 պիտի ըլլայ որ չափդ ճանչնաս, ըսածներդ կըռես,
 խօսքերդ չափաւորես, ու գրածներդ վերեն ՚ի վար
 միանգամ աչքէ անցընես եւ հապա հրատարակես.
 չէ քե գիտցած ըլլան որ' քեզի եւ քեզի պէս հա-
 զարաւորներու չէ մնացեր' սա վերջին ժամանակ-
 ներս Ազգին մէջ հազուադիւր երեցող այս եւ ա-
 սոր նման մեկ բանի Սրբազան անհատներն, ու երե-
 սելի եւ առաքինի հանդիսացող սակաւաքիւ աշխար-
 հական Անմիւրնները' այդպիսի անվայել վարմունքնե-
 րով նախատելն ու վատաւամբանելը . . . :

Եւ արդ Միւնատի Չէյէպի' որքան որ զրեզ մեկ
 բանի վայրկեան Մեղուէն գատելով' այս խօսքերը
 եզակեանապէս ըսինք, բայց բող Մեղուն ալ դուն
 ալ աղեկ գիտցիր որ այսուհետեւ ըստ հարկի մե-
 կերնուդ բան մը ըսուած ժամանակ' անտարակոյս
 միաներնիդ ալ վրանիդ պիտի առնէր, որովհետեւ եր-
 կուքնիդ ալ հաւասարապէս Ազգին սաստիկ եւ եր-
 կուորեակ շընամիները, կամ կեղծ բարեկամները
 ըլլալնիդ ամեն կերպիւ հատատուեցան: Ուստի
 Մեղու Միւնատի մի եւ նոյն բան ըսել է: Բայց
 Մասիսին վրայ կը ցախմբ որ ան ալ մեզի գաղա-
 փարակից ըլլալու յայտն վայրի չափազանց եռանդ
 մը ցըցուցած է, եւ երբայով օր օրի այս եռանդը
 կը սաստկացընէ. վասնորայ հարկ կ'ըլլայ որ' եթէ
 այս ընթացքը միայեղալ շարունակէ, մեզի ըս-
 տածներուն մեջէն երբեմն երբեմն իրեն ալ բա-
 ժին հանէ. բայց ՚ի յատկապէս իրեն համար մեր
 կողմանէ առանձնակի ըսուելիքներէն.

Ինչպէս որ բանիւ և արդեամբ կը տեսնե-
 ինք թէ Մասիսն ալ (տգիտաբար) Արշային ի-
 բաւանց թշնամի է, ահա իւր 497 թուոյն մէջ
 այս թշնամու թիւնը յայտնի և ամրապէս ՚ի գործ
 կը դնէ, Արուսալէմի Ամբիւն մէկ մեծ (բա-
 ըյական) իրաւունքը անխնայ վնասել ուղեղով:
 Ամեն առեն ըսած եմք, և հոս դարձեալ
 կըսեմք և միշտ պիտի ըսեմք թէ՛ Արուսալէմի
 Ամբը ԱՌԵՒԵԼԵԱՆ ԵՓՈՒ Է:

ամեն Հայ Քրիստոնեայք պարտաւորեալ են 'ի հոգևորս ամեն նեղութիւններնուն մէջ այն Հայաստանեայց Եկեղեցւոյ օրինաւոր Գլխուն զի մերու , և անկէ մտիթարութիւններ ընդունելու : Ե՛յս ալ մի յանցանք է եղեր Իսահակ Արղապետին , և հետևաբար Միաբանութեան : Ըստ օրինաց և իրաւանց ամենեւին չէ յանցանք , այլ պարտաւորութիւն մը կատարել է :

Եսանկ մէկ յայտնի եղած բանի մը վրայ այն կերպ զըպարտութիւն մը որ ըլլայ , հապա մինչ ցարդ յիշեալ Արղապետին համար ուրիշ այլ և այլ 'ի մթին զըուցուած բաներուն մէջ 'ի նշքան սոսկալի զըպարտութիւններ կրնան յուսացուիլ արդեօք : Ըստ մեզ բոլորն ալ սխալ , անստուգելի , և զանի Պատրիարքութենէ զըկելելու , ու մտքերու մէջ տպաւորուած «յ՛ անձը անոր տեղ Պատրիարք ընելու համար զըպարտութիւններ են : Որ ինչպէս Եստուծով ժամանակին պիտի յայտնուի , երբ խաւարեալ աչքերը լուսաւորուին :

Հետևեալ Յօդուածը 'ի մեզ ուղարկուած է օրագրոյս մէջ հրատարակուելու համար :

Գերարգոյ Օրագրապետ :

Ամեն մարդ իր չափը ճանչնայ եւ կարողութենէն վեր բանի չի նետուի , ո՞վ չգիտեր , որ երկրիս վրայի շատ տարածայնութիւնները եւ գայթակղական վէճերը անհետ կ'ըլլան . եւ սէր եւ խաղաղութիւն մուտ կը գտնան ու կը թագաւորեն ամեն տեղ եւ ամեն Ազգաց մէջ : Աւսող որ մեր Ազգը , այսմ մասին ալ տարաբար զտնուեր է , վասն զի Ազգային երիտասարդներէն ոմանք քանի մը բան սովորածուն պէս ինքըզինքնին ամենագէտ կարծելով կը յանդըդնին գրիչ երկնցընել ծանր եւ դժուարալոյծ խնդիրներու . որպիսի են կրօնական նիւթերը . որով իրենց անպատուութիւն Ազգին նախատինք ըլլալէն 'ի գատ հոգիին ալ հոգեկորուստ վտանգի մէջ կը ձգեն :

Ահա այս կարգէն գտնուեցաւ , Պ Այվատեանը , որ առ Տէրոյնց Մեծանունն Պատուելին ուղղած եւ Մեղու պարբերականի միջոցաւ հրատարակած մէկ նամակին մէջ երազեր է թէ «Քրիստոսի Սուրբ Եկեղեցիին կառավարութիւնը Սահմանադրական է , բառին ալ մոլորական բացատրութիւն տալով , եւ հաստատել ուղերով Սուրբ Գրոց Հոգեշունչ խօսքը քաջկատել ու ընդ վայր բռնադատել չէ սոսկացեր :

Չենք կրնար ըսել թէ , Պ . Այվատեանին միտքը Եկեղեցւոյ մէջ հերձուած յարուցանել է . այլ միայն հերձուածական ձայներու տղիտաբար արձագանք ե .

ղած կը կարծեմք . վասնորոյ կը յուսամք որ 'ի բազմահմուտ գրիչը Սուրբ Եկեղեցւոյ թշնամեացը խօսքերուն ազգեցութեանը կոտորիլու համար , միշտ պատրաստ պահող Տէրոյնց Մեծանունն Պատուելին հանած քննութեան տետրակին համոզուելով կը ճանչնայ իր սխալը եւ կը զգուշանայ , այնուհետեւ կարողութենէն վեր բանի ձեռք զարնելէն իր կարողութիւնը գրիչին սահման դնելով» :

Օրհնեալ է Աստուածային Ամենխմատ նախախնամութիւնը , որ երբէք ճշմարտութիւնը անպաշտպան՝ եւ մոլորութիւնը անպատասխանի չի թողուր : Ծնորհակալ եմք մեծապէս Տէրոյնց Մեծանունն Պատուելին , որ Սուրբ Եկեղեցւոյն Անարատ Վարդապետութեանը արատ դնել ուղղ ներքին եւ արտաքին թշնամեաց դէմ՝ չէ երբէք ինայած իր կրօնասէր գրիչը , որով պարզամտներուն չգայթագղելուն շատ անգամ նպատաւը անուրանալի է : Ծնորհակալ եմք կ'ըսեմք նորին Արժանապատուութենէն որ այս անգամ ալ զանց չառաւ Ազգին կրօնական ժողովոյն բարձր Հրամանին Համեմատ . Պ . Այվատեանին մոլորական գրութեանը ազգեցութիւնը ջարդուրուդ ընելու : Փառք իրեն . որ իր գրիչովը ճիշդ գործակից գտնուելու պատիւը ունի անոնց՝ որոնք որ իրենց կեանքը զոհելով Սուրբ Եկեղեցւոյն գուռը բաց պահեր են : Այո իրեն փառք . Ազգին պարծանք . ուստի մեզի ալ շնորհակալութեան շարժառիթ : Վասն որոյ կը խնդրեմք որ այս մեր պարտաւորեալ շնորհակալութիւնը Պատուական Օրագրոյդ միջոցաւ հրատարակելու բարեհաճիք , եւ կը խնդրեմք նաեւ նորին Արժանապատուութենէ՝ որ ընդունի այս մեր նուսատ գրութիւնը իբրեւ նշան Երախտագիտութեան , որուն անարժանութեանը չի նայելով :

1861 Յուլիս 26
Պեկոյոյու : Լուսաւորեական Երախտագետ Հայեր :

ՆՈՐԱՏԻՊ ՄԼՏԵԱՆ
ԱՐԱՔՄԻԱ , ՀԱՐՈՒԱԾ ԳԱՐՆԱՆ ԳԻՇԵՐՈՑ
ՈՂԲԵՐԳՈՒԹԻԻՆ

Այս վերնագրով 118 երեսէ բաղկացեալ խիստ գեղեցիկ գրքոյկ մը 'ի յոյս ելաւ , Ռ . Յ . Քիւրքճեանի Տպարանէն . որուն Հեղինակն է Յարոյ Ներսէս Ս . Մեղպուրեան Սիրաբան եւ Ուսումնական երիտասարդը : Արդարեւ այս սքանչելի Գրքոյկը թէ իր մէջ պարունակուած նիւթին ազդուութեամբը , եւ թէ ոճին բանաստեղծական ու ողբերգական քաղցրութեամբը՝ յուսամք թէ Ազգիս մեծագոյն մասին սիրելի եւ օգտակար գրութիւն մը պիտի համարուի : Կը ծախուի ամէն Հայ Գրավաճառներուն քով : Գինը աժան ըլլալով 5 դահեկան է :

Խմբագիր-ՏԵՐՈՒՆ
Մ . Գ . ՏԵՐՈՒՆՅԱՆ
ՏՊԱԳՐՈՒԹԻԻՆ Ռ . Յ . ՔԻՒՐՔՃԵԱՆ
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՅԵՆԱՆՁԸԱՐ